

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

—
Աճար, արարացի քերրուած : (Տես եր . 343)

Ը էյուալ, որ հեռուէն կեցած կը դիտէր այս կոխւը, երբ տեսաւ զի՞նդար գետին ինկած, կայծակի պէս սկսաւ վաղել դէպ ՚ի անապատը, և իր ետևէն ինկողներուն աշքէն աներեցիթ ըլլալով՝ միսմինակ հասաւ լերան կողի մը վրայ փորուած քարայրի մը դուռը, ուր թխազոյն մարդ մը կեցած իր ոչխարներուն և այծերուն արածիլը կը դիտէր : Ի՞նչեւը քիչ մը կրակ կար վառուած, որուն վրայ ուլու մաի կտոր մը կը խորովէր : “ Լյրիտասարդ դու, աղաղակեց Ը էյուալ, պաշտպանէ զիս, քեզի կ'ապաւինիմ, քու հիւրասիրութիւնդ կը խնդրեմ. մահս մօտ է, և անոնք որ զեղբայրս սպաննեցին՝ ետևէս կը հասնին : — Ա կայ է ինձ երկինք, պատախանեց երիտասարդը, որ զքեզ կը պաշտպանեմ այն ամենուն դէմ՝ որ հացով կը կերակրին և ջուր կը խմեն : Ա տիր այրը, աւելի կը թողում որ զիս սպաննեն՝ քան թէ զքեզ անոնց ձեռքը յանձնեմ” :

Հազիւ թէ այս երդմունքս ըրեր էր հովիւը, անդիէն ԱՌունտիր թագաւորին ձիաւորներն՝ որ հեռուէն տեսեր էին Ը էյուալի այն քարայրը մտնալը՝ հասան, և հրամայեցին հովուին որ իր հիւրը յանձնէ իրենց . որովհետեւ ըստ սովորութեան երկրին արգիլուած էր սպաննել հիւր մը իր պաշտպանին տանը մէջ : “ Դուրս հանէ զանիկայ, թէ չէ՝ զքեզ կը սպաննենք, ըսին հովուին : — Ա զնուական արաբացիք, պատախանեց հովիւը, ըրած երդմանս դէմընել մի տաք ինձի . քառասուն քայլ մը հեռացէք այրիս դռնէն, որպէս զի կարենամ զինքը դուրս հանելով պաշտպանութիւնս վրայէն վերցընել . վերջը ինչ որ կ'ուզէք նէ ըրէք : — Խաղ այն պէս ըլլայ „, ըսին պատերազմիկներն, և քառասուն քայլ անձաւէն հեռացան :

Այն ատեն հովիւը մուաւ այրն ու

ըսաւ առ Ը էյուալ . “ Ով օտարական, ամէն բան լնեցիր, միայն իմ կեանքս տալով կրնամք քու կեանքդ ազատել . բայց աւելի կ'ուզեմիմ կեանքս զոհել քան թէ երդուընցած հիւրասիրութեանս պարտքէն պակսիլ : Օգեստներդ հանէ, իմիններս հագիր, դուրս ել և ըսէ ձիաւորներուն . () տարականը չուզեց իր ապաւինութեան տեղէն ելլել . ինչ որ կ'ուզէք ըրէք իրեն, ձեր ձեռքը կը թողում զինքը : Խոգը երբոր կը տեսնես որ ձիերնէն վար կ'իջնան հոս ներս մտնելու, աճապարէ սա ժառներուն մէջ փախիր, և թող որ քու փախստեանդ վրէմն ինձմէ հանեն : Ի՞չա քեզի իմ կերակուրս և իմ պարկա, առ աս գաւազանը, և գիշերն օգնական ըլլայ քեզի ” :

Ը էյուալ հովուին զգեստներն հագաւ, ձեռքն առաւ գաւազանը և ելաւ անձաւէն : Կիշերուան մթութիւնը կը ծածկէր իր կերպարանքը . ինչ որ ներսն յարմարցուցեր էին ըստ ձիաւորաց, և հեռանալով անկէ՝ ձեւացուց թէ ոչխարները կը ժողվէ՝ որպէս զի առջեւէն քայլընէ, և ժայռերուն մէջ աներեցիթ եղաւ :

ԱՌունտիրի ձիաւորքը ձիերէն վար իթան, մոան քարայրն ու երիտասարդը դուրս հանեցին : Իներին կրակին քովն որ անոր լուսովը տեսնան զինքը, և տեսան որ հովիւն էր անիկայ Ը էյուալի զգեստներովը ծպտեալ : “ Անիծեալ մարդ, ըսին իրեն բարկութեամբ սուրերնին մերկացընելով . ինչո՞ւ զմեզ խաբեցիր և մահ յանձն առիր օտարական մը՝ Արաբացոց մէջ ամենէն ցած մարդն ազատելու համար : — Ա էլ ընտրեցի, ըստ անխուով հովիւը, կենօքս անոր կեանքը խալսել, զորն որ պաշտպանելու երդուընցեր էի : Ինչ որ կ'ուզէք ըրէք ինձի „, Պատերազմիկներն անոր առաքինութեան վրայ սաստիկ սքանչացած, ներեցին իրեն և արձըկեցին . թողուցին որ հեռանայ երթայ անկէ՝ լի փառօք և յաւերժական գովեստից արժանաւոր :

Այս դիապուածներն հանդիպելու ա-

տեն, ՚Նոդար գեռ կը պատերազմէր թշնամեաց բազմութեանը հետ : ՚Հրկայն ատեն կտրըձնութեամբ դիմանաւլէն ետքը՝ սաստիկ յոդնութենէն վրան մարելիք եկաւ ու երեսի վրայ գետին ինկաւ . մէկէն ձիաւորները բռնեցին և կապեցին զինքը , ու քաջըըշելով զոմանի առջեւ տարին : Օ արմացաւ մնաց երիտասարդ իշխանը տեսնելով դիւցազինն այրական ու սպառնալից ահարկու դէմքը , հասակին բարձրութիւնն ու ընդարձակ ճակատը . “ ՚Վելի պինդ կապեցէք , ըսաւ պահապաններուն . երթանք տանինք զ՚Նոդար թագաւորին , և ինքը վՃիւր կտրէ , :

— “ ՚Ով ես դու , հարցուց թագաւորն որ իր պալատականներուն հետ որսէ կը դառնար : — ՚Հրաբացի մըն եմ ՚Ապսի ցեղէն , պատախանեց ՚Նոդար : — ՚Այդ ցեղին ազնուականներէն ես՝ թէ գերիներէն : — ՚Ով թագաւոր , արի մարդկանց համար ազնուականութիւնը նիզակաց բազխումն է , նետերու շառաջիւնը , սուրերու հարուածները , պատերազմի դաշտերուն վրայ տոկալը : ՚Հս ՚Ապսի ցեղին բժիշկն եմ երբոր անիկայ հիւանդ է , իրեն պաշտպանը՝ երբոր սպառնալիքներ վրան կը թափին , իր կանանց պաշտպանն եմ՝ երբ անիկայ կը փախչի , իր դիւցազնը՝ երբոր իր փառացը վրայ կը պարծենայ , և իր սուրն եմ՝ երբ պատերազմի կը վազէ , : ՚Ժագաւորը հիացաւ այսպիսի ձոխ բանաստեղծութեան մը վրայ որ սեաւ գերւոյ մը բերնէն կ'ելլէր , և հարցուց անոր թէ ինչ պատճառաւ եկած էր իր երկիրն աւրըշտըկելու և իր էգ ուղտերն յափշտակելու : ՚Հրբ ՚Նոդար կը պատմէր իր սկըն ՚Ապայի վրայ և ՚Ովալէքի պահանջմունքը , սաստիկ աղաղակ մը փրթաւ ու սաստիկ շփոթութիւն մը . մարդիկ եկան իմացուցին թագաւորին որ ցլու մեծութեամբ առիւծ մը իր որարդներէն զրգուած՝ յարձակեր էր իր հետեւակիցներուն վրայ ու մէկը մէկալը պատռելով առաջ կու զար : “ ՚Ով արքայ , աղաղակեց ՚Նոդար , զիս իորկէ այս առիւծին դէմ .

թէ որ զիս սպաննէ , վրէժդ առած կ'ըլլաս , որովհէտեւ ես ալ քու պատերազմիկներէդ ու գերիներէդ խել մը մարդ սպաննեցի . թէ որ ես զինքը սպաննեմ , իմ վարձքս ըլլայ կեանք և ազատութիւնորհէն ինձի : ՚Բայց ձեռքիս կապերը միայն քակեցէք ու ոտքիս կապերը թողուցէք . որովհէտեւ կամ կը սպաննեմ կենդանին , կամ կարող չեմըլլար փախչելու իր ձեռքէն անապատին մէջ , :

Հաղթուեցաւ առիւծն , և ՚Նոդար գետին զարկաւ զանիկայ : ՚Հրբը յաղթական երգ մը երգելով՝ կը պատմէր միանգամայն իր թշուառութիւնն ու իր գերութիւնը , և այսպէս կը լմբնցընէր զայն . “ ՚Ո եհանձն թագաւորի մը առջեւ հանեցին զիս : ՚Խռուեցայ դժնեհայեաց և բուռն առիւծի մը հետ . վահանի մը լայնութիւն ունէր երեսը , և իր բիբքը կայծեր կ'արձըկէին զիշերուան կրակի մը պէս : ՚Արօս մէկ հարուածովը երկու ձղքեցի զանիկայ , կապած սոտուըներով երթալով իրեն վրայ : ՚Ար յուսայի որ թագաւորն ՚ի փոխարէն տար ինձի հօրեղբօրս ՚Ապայի համար պահանջած օժիտը՝ ասէֆէր էգ ուղտերը . . . : ՚Հրկինք , աղաղակեց թագաւորը , այս սեորդին ժամանակաց հրաշալիքն է և բոլոր աշխարհիս մէջ անզուգական . դիւցազն է և միանգամայն ճարտասամն , յանցուգն է դժուարին իրաց մէջ և միանգամայն հաստատուն . թէ որ կարենամ զինքը շահիլ , պիտի ցուցընել տամմիրմով [թէ ինչպէս իմ ցեղիս ՚Հրաբացիքը գերազանց են քան զիսորով թագաւորին ՚Պարսիկները , որուն հարկատուն եմ . . . : ՚Յետոյ իր պահապաններուն դարձաւ ըսաւ . “ ՚Պալատիս մէջ պահեցէք այս սեաւ կալանաւորը , որովհէտեւ երկիրս իրեն հաւասարը չունի . . . : ՚Նոդարի վրայ ամէն իննամք կը տարուեր որչափ որ գերւոյ մը վրայ կընայ տարուիլ :

՚Քէջ ատենէն ետքը՝ երբոր ՚Ոսւտիր թագաւորն իր հարկը ՚Պարսից մէծ թագաւորին յասորովու տարաւ , ինջոքի մը հրաւիրուեցաւ այն իշխանէն : յասորովու պալատականքը ուղե-

լով ծաղր ընել հովուաց թագաւորին միամտութիւնը , արքային սեղանը արմաւով լի երկու կողով հանել տուին , որոնք արտաքուստ բոլորովին նման էին իրարու : Բայց Խոսրովու և իր պալատականաց դիմացը դրուած արմաներուն կուտերը հանուած էին , և կորիզին տեղը փստուղով ու մեղրով լեցուած . իսկ Ո՞ւնտիրի առջեւ դրուածները կօրիզով արմաւ էին : Ո՞ւնտիր տեսնելով որ Խոսրով ու իր պալատականքը առանց կուտը հանելու կ'ուտեն արմաները , մտածեց որ լաւագոյն էր մեծարանաց համար իր տիրոջը նմանին . ուստի կուտովն հանդերձ կերաւ : Խոսրով և իր պալատականքն սկսան բարձրաձայն ծիծաղիլ . Ո՞ւնտիր հարցուց պատճառը , անոնք ալ խոստովանեցան իրենց ըրած խարէութիւնը : Ո՞նարգեալ հիւրը ինքն իր սխալմանը վրայ ծիծաղիլ ձեւացուց , բայց ներքուստ սաստիկ զայրացած և վրէժիրն զրութիւն մտածելով դուրս ելաւ : Իր լեռնոտ երկիրն որ դարձաւ , գանգատանաց և պատերազմի հրաւելքի թուղթ մը դրեց Պարսից թագաւորին : Խոսրով մէկէն բանակ մը խրկեց զլ Ո՞ւնտիր նուածելու համար : Արբոր այս բանակը մօտեցաւ , Ո՞ւնտիրի խելքը գլուխն եկաւ ու ըսաւ . “ Կը տեմեմ որ թղթէս դժկամակեր է Խոսրով . այնպիսի խօսքեր ինծի չէր իյնար ըսելու : ” Եզուի անզգուշութիւնները մարդուս գլուխը թշուառութիւն կը բերեն , :

Խոսրուան անունով նախարար մը՝ Ո՞ւնտիր թագաւորին թշնամի , և որ կը փափաքէր անոր իշխանութիւնը ձեռք ձգելու , պարսիկ բանակին հրամանատարն էր : Ո՞ւնտիրի Արաբացւոցն առաջին անգամ մը յաղթելէն ետքը , պաշարեց Հիրա մայրաքաղաքն որ վերջին ապաստանարան էր յաղթուողին : Ո՞ւնտիր նեղը ինկած՝ իր որդիքին ու իր պատերազմիկները պատերազմական մեծ ժողովքի մը կանչեց . որուն մէջ որոշուեցաւ որ զկանայս , զտղայս և դանձերը պողպատէ դղեկի մը

մէջ գնելով ապահովցընեն , և յուսահատ յարձակմունք մը ընելով թշնամեաց վրայ սուր 'ի ձեռին՝ անապատը փախչին և ապաւէն ու օգնութիւն խընդիւն երկրագործ Արաբացւոցմէ : Իմանալով այս որոշմունքը թագաւորին արքունեաց գերիներն՝ որ պահապան էին Խնդարայ՝ իրենց տիրոջը ուսքն ինկան , ըսելով . “ Ով հայր մեր , Վասի ցեղին գերի բռնուած պատերազմիկը այս առաւատ իմանալով քաղքին մէջ ծագած շփոթութիւնը և պատճառն հարցընելով մեղի , իմացուցինք իրեն ինչ ըլլալը : — Օ իս թագաւորին աարէք , ըսաւ մեղի ինքը , ես իրեն միջոց մը տորվեցընեմ որով կարենայ ջարդել իր թշնամիքը՝ թէ և անոնք անապատի աւաղին հատերուն չափ բազմաթիւ ըլլամն ” :

Խնդար ելաւ թագաւորին դիմացը : “ Ո՞չ , ըսաւ առ Ո՞ւնտիր , քիչ մնաց որ լեարդս կը պայթէր կրքէս և ամօթէս երբոր իմացայ որ Արաբացիք պիտի փախչէին Պարսից առջեւէն : Արաբացիք պատերազմի մէջ տոկուն են և ձիոց կճղակներուն տակը կը մեռնին , բայց ոչ երբէք փախչէլով իրենց կեանքն ապրեցընելու ամօթը յանձն կ'առնեն : Ինծի հօրեղբօրս աղջրկանն օժիտը խոստացիր , արքայ , դարձուր ինծի իմ սուրս , իմ Ապագէր ձիս , իմ պատերազմի լանջապանակս , տուր ինծի քու բանակէդ հազար հեծեալ , և ան ատեն կը տեմնես թէ ինչ կ'ըլլան քու թշնամիքդ ” :

Արագաւորը վստահանալով իր գերոյն բազկին քաջութեանը վրայ , անոր ըսած ամէն բանին հաւանեցաւ և կատարեց : Խնդար այս պատերազմական երգն երգեց . “ Որոշոյ ամալի մէջ պիտոր միտուիմ՝ մինչեւ որ հանդիպիմ Խոսրուան նախարարին , և խմցընեմ իրեն մաշուան բաժակը : Խմսրոյս բերնովն այնպիսի ըմպելքի մը համն առնել տամիրեն՝ որ անկէ ետքը ալ ջուր չկարենայ խմել ” : Աս ըսաւ , ու յարձակեցաւ Պարսից վրայ . իր նիզակը , կ'ըսէ ըանաստեղծը , բաղդին կը նմա-

Նէր . Կենաց թշնամի էր ու զմահ կը
յանէր : Իր աներկիւղ արիութիւնը
տեսնելով՝ նոյն հոգով վառուեցան
Ունտիրի հաղար հեծեալները , և
զՊարսիկս քաղքին պարիսպներէն հե-
ռացուցին : Խոսրուան , որ վերջապահ
զօրաց գնդին հետ կեցեր էր , փախը-
տեայ զօրքերէն իմացաւ իր բանակին
ջարդուիլը սև հեծեալէ մը , որուն հա-
մար կ'ըսէին թէ բուռն է քան զսինուն
հովը : Խրդուընցաւ որ երկրորդ օրը
անձամք պատերազմի անոր հետ և ա-
նոր արեամբն այս կոտորածին ամօթը
ջնջէ :

|| Պունտիր թագաւորը գնաց դիմաւ
ւորելու զի՞նդար, իր վրանը մտուց զի՞ն
քը և կերակուրի նստան մէկտեղ .
|| Ծաէ որ գիտնայի, ըսաւ թագաւորը
կտրիչ յաղթականին, թէ երջանկու-
թիւն մըն է քեզի համար մեր երկիրը
մնալը, մարդ կը խրկէի Կ'պլայի որպէտ-
զի կամայ կամ ակամայ առնեն բերեն
զինքը հոս . բայց վախեմոր քու սիրտգ
կը հէծէ կը հառաչէ քու հայրենեացդ
և քու վրաններուդ սիրոյն կարօտովը :
— || Վ տէր իմ, պատախանեց Կ'նդար,
չեմ կրնար հոս կենալ, ամէն մէկ օրը
հազար տարիի շափ երկայն կ'երեայ
ինձի . և սակայն 'ի սիրոյս մեռնիմալ
և յիշատակացս ու ցաւոցս սաատկու-
թենէն հալիմալնէ, չեմ երթար աս-
կէ ինչուան որ վրէժդ շառնես լիսու-
րուանէն . . . : Կ'յսպէս երկրորդ օրուան
պատերազմին վրայ խօսակցելով գիշելն
անցուցին վրանին տակը, մինչդեռ թա-
գաւորին որդիքը Կ'քաբացւոց բանակ-
ետղին ապահովութեանը կը հսկէին :

ԵՐ ՀԱՅՈՒԹԻՆԱԿՄԱՔ :

ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ճանապարհորդութիւն Պողիկտեսի և Հռովմ:
(Տես Երես 340)

ԹԱԿՆԹ Ժ.

Պողիկտետ սու թեոփանես արխոն-արքայ :

Կրօնից Հռոմայեցոց վրայ ունեցած ազդեցութեանը :

Յետ քեզի ցուցընելուս , ով իմաստունդ Ար-
խոն , Հռոմայի եցեղոց պաշտաման առարկաները .
յետ անոնց աստուածները նշանակելու , և քրմու-
թեան անդամներն ու հանդէսները նկարագրե-
լու , կը մնայ տեղի կացնել քեզի այն կարգէ գուրս
աղջեցութիւնը՝ որ կրօնէն ունի այս գիւրահաւատ
և միանդամայն արիասիրտ ժողովրդեան վրայ , և
այն զօդը՝ որ անսահման բարեպաշտութեան մը
գործողութիւններն իրեն զինուց յաղթութեանցը
հետ կը կապէ : Այսպիսի սրբազն նիւթերու վը-
րայ ունեցած բազմամեայ փորձառութեամբդ՝ կո-
րոշես անշուշտ գիւրաւ այն բանն որ երկնից կամ
քովին եղած է՝ այն բանէն որ միայն մարդկանց
գործ է , և կրնաս ճշգիւ սահմանել այն գիծը՝ որ
զիրոնս կը բաժնէ ի խաբէութենէ :

Որ և իցեւ պատմութեւ մէջ այնչափ շտեսնուիր՝
որչափ որ կը տեսնենք հին Հռոմայեցւոց վրայ կրօ-
նական սկզբանց և իրենց քաղաքագիտական ընթա-
ցից մէջ անմիտանութիւն մը : Հռոմանուոս և Հռո-
մոս, թէ պէտք երկութիւն սերունդն ալ անծ անօծ, կը
յաջողին երկնային սերնդենէ մը առաջ եկած սե-
պէլ տալու իրենք զիրենք, և կարգէ դուրս գի-
պուածներու ալ բազմութիւն մը այս կարծիքս
հաստաելու ձեռնուու կըլլայ : Նոյն խոկ իրենք
ալ ասոր վրայ կարծես թէ համոզուած կ'երևան,
որով այնպիսի ապահովութեամբ կը տարածեն
զայն՝ որ ներքին յայտնի համոզունքէ միայն կինայ
առաջ գալ : Բազդախնդիրներու մեծ բազմու-
թիւն մը՝ Լատինոնի ամէն կողմերէն վլրնտուած,
և ամէն աշխարհաց օտար գարձած, անոնց բաղ-
դին ընկեր կ'ըլլան, և մարդկային բնութենէն վեր
էակներ կը համարին այն երկու եղբարգը : Յետոյ
անոնց ճարտարութեամբն իրենց վրայ դրուած լը-
ծոյն վրայ զարմացած, այն միամիտու տպէտ մար-
դիկը կը սկսին աստուածային բնութիւնը նշամարել
անոնց վրայ, և կամովին կը հպատակին այն գլխա-
ւորաց, որ աստուծոյ անուամբ իրենց խօսելու կը
համարձակին : Բայց շատ չանցաւ այս երկու եղ-
բարց մէջէն յանդգնադոյնը բարբարոսական գոր-
ծողութեամբ մը իմացուց իրենց հռչակած սերն-
դեանը ստութիւնն, իր փառասիրութեանը զո-
հերով միւս եղուարո :

Նոլով մրւս աղբայրը :
Ասոնիկ եղան Հռոմ կանգնողները՝ որ այսօրուան
օրս գիշ կարգը կը սեպուի, և այս են առաջին
գործողութիւնները որով քաղաքացին ազգ մը
սկսան կայացընել : Այն իշխանութիւնն որ Հռո-
մուլոս ստացեր էր իր ժողովրդի ան սրտին վրայ :